



# ԹԱՐՈՅԱԿԱՆ, ԲԱՆԱՍՏՐԱԿԱՆ ՏԵՇԵՍԻԿԱՆ և ԲՆԵԼԿԱՆ

ՕՐԱԳԻՐ

## ԹԱՐՈՅԱԿԱՆ, ԲԱՆԱՍՏՐԱԿԱՆ ՏԵՇԵՍԻԿԱՆ և ԲՆԵԼԿԱՆ

ԳԻՏԵԼԵԱՑ

Ճ. ՏԱՐԻ ԹԻՒ 16.

1852

ՕԳՈՍՏՈՍԻ 15.

### ԹԱՐՈՅԱԿԱՆ

ԴԱՍՏԱՐԱԿՈՒԹԻՒՆ

ԳԼՈՒԽ Ա.

Տղայն, իր յատկուրիանները, իր պակառիանները, անոնց ձարը :

**Ա**նոք ըսինք, ճշակել, հրթել, զար-  
դացնել, զօրացնել, ու բարեկրթել բոլոր  
բնական, մասառական, բարոյական ու հրե-  
ական էարողութեանները, որոնք աղջուն, ասրդ-  
իային բնութեանը ու յարգը է էաղջուն։ Այս  
է գաստիարակութեան պաշտօնը։

Այս ուրեմն գաստիարակութեան  
անձնաւոր ենթակայն է նոյն ինքն Տը-  
ղայն։

Հարկաւոր է լաւ մը քննել ու մօ-

տանց տեսնել թէ ինչ մեծութիւն կայ  
՚ի նմա, ու ինչ ձար և թէ ինչպիսի  
աղնուական բնութեան ու ինչպիսի  
գերազոյն կարողութեանց պատճառաւ՝  
խորին և միանգամայն գորովական նա-  
խահոգութիւն մեզմէ կը պահանջէ հան-  
գերձ էրժնական նշարանաց ամէն տեսակ  
ինամօքը։

(Ո)ւ որ այս գիրքս անոնց ձեռքն ին-  
կնայ զորոնք ես բազդ ունեցեր եմ  
գաստիարակելու, պիտի նոր չգայ իրենց  
այս իմ լեզուս։ Իդաւ իրենց դաստիա-

լակութեան օրերը՝ շատ աւելի իրենց վրայ ունեցած զորովանաց քամ թէ մեծարանաց վրայ հետերնին կը խօսէի, սակայն չէի քաշուեր երբեմն նաև իրենց հոգւոյն վրայ ունեցած իմ փափուկ պարտքերս ալ իրենց յայտնելու . ախորժելի էր ինձի իրենց բացատրել այն մեծարանաց գաղտնիքը՝ որով որ իրենց բարեպաշտ դաստիարակները զիրենք կրթելը պարտք մը կը սեպէին : Ի՞յն տղաքները շատ լաւ կ'ըմբռնեին իմ այս գասերս, ու ասիկայ այնպիսի հատուցում մըն է՝ որ որչափ ինձի քաղցր է հատուցանել, այնչափ ալ իրենց փառք է ընդունելը . միշտ իրենք զիրենք արժանաւոր ցուցուցած են մեծարանաց դպրատանը մէջ կրթուելու :

Ի՞այց նայինք մէյմը ինչ բան է տղայ ըսածդ, որ արժանի համարուի իբնական մէծարանաց :

Ի՞նչ բան է տղայն . — է նոյն ինքն մարդն հանգերձ իր ապագայովն՝ իր կենաց առջի տարիներուն մէջ ամիոփուած : Ի՞նչ է տղայն . — է նոյն ինքն ընտանեաց ու ընկերութեան յոյսը . մարդկային սերունդը՝ որ կը վերածնանի . հայրենիքն՝ որ մշտնջենաւոր կ'ըւլայ, ու իբր թէ մարդկութեան նորոգութիւնը իր ծաղկին ատենը :

Ի՞նչ է տղայն . — սիրելի արարած մըն է, որուն անտիսեղծութիւնը, բնական պարզութիւնը, անկասկած սրտովլ լսողութիւնը մարդուն սիրտը կը յափշտակեն, ու վրան գեղեցիկ գուշակութիւներ ընելիու տան . Ի՞տուծոյ օրհնութիւնն է ու երկնից աւանդը . անսմեղհոգի մը՝ որուն անոյշ քունը աղատ է դեռ կրից խուզվութիւններէն, ու սըրտին ուղղութիւնը անայլայլակ՝ աշխարհիս հրապուրիչ խաթէութիւններէն ու սուտումուտ յօյսերէն :

Ի՞նչ է տղայն . — պարզ ու մաքուր սիրտ մը, որուն որ վստահութեամբ զիմացը կ'ելլէ կրօնը . վասն զի այն սիրտը չունի դեռ կրօնի դէմ պաշտպանելու ծածուկ շաշէր, անոր համարյօժարութեամբ անոր մայրենի ձայնէն սիրտը կը շարժի :

Վարդկային կենաց առաջին հասակն է, որուն տեսութիւնը այնչափ քաղցր է, մշակելը ախորժելի, վարժեցնելը շատ անգամ զուարժալի, շատ դիւրին ամենէն սուրբ պարտքերը կատարելու յարմարցնելը, ու միշտ օգտակար զինքը լաւ քննելը : Ի՞հ . լաւ կ'իմանամթէ մանկութիւնը ինչու այնչափ սիրելի եղաւ Ի՞ւտարանին Ի՞ստուծոյ : Ի՞մենայն ինչ՝ ի նման անմեղութիւն մը ու շնորհք մը կը նշէ : Այնաց այս առաջին հասակին վրայ բան մը կայ՝ որ կարծես դեռ նոր երկնքէն իջեր է, Ի՞ստուծոյ ձեռքէն ամենայն տեսակ օրհնութիւնները կ'ընդունի . և աս աշխարհիս մէջը անմեղութեան ու առաքինութեան ամենաքաղցր շնորհալից վայելութիւնը մեղի կը ներկայացնէ :

Ի՞այց կընայ ըլլալ որ ոմանք ըսեն ինձի, թէ ինչպէս որ կը տեսնուի քեզի շատ անոյշ կու գայ՝ այն օրհնեալ տղոց վրայ խօսիլը՝ որ նոյն իսկ անմեղութիւն, անսացողութիւն ու իմաստութիւն են, զորոնք բնութիւնն ու շնորհքը կարծես թէ իրարմէ աւելի ջանալով զարդարեր են, ու իբր թէ ուրիշ բանի համար չեն ծնած բայց եթէ երկնից սէրը ու աշխարհիս զուարժութիւնը ըլլալու համար :

Ի՞այց չէ . Հոս իմ խօսքս ընդհանուր ամէն տղոց վրան ալ է, ինչ որ կ'ուզեն ըլլան . ես այս հասակը ընդհանուր մտածութք կ'առնում, ու կ'ըսեմ որ տղայութիւնը այնպիսի շնորհք մը, այնպիսի յարդ մը ու այնպիսի աղնուութիւն մը ունի որ միայն իրեն սեպհական է . իր երկնային ծագումը չեմ գիտեր ինչ երջանկութիւն մը կ'ազգէ, որ սովորաբար ուրիշ մարդկանց վրայ չերենար . տղուն վրայ բան մը թումած բան մը նուատացած չէ ինչպէս որ ես զինքը կ'երևակայեմ: Ոչ երբէք անդրադարձութեամբ անարժան գործ մը ըրածէ . Ճարտար սուտ մը դեռ զրուցած չէ, և ոչ դեռ զիտութեամբ անարգեր և կամ ատեր է զառաքինութիւնը . հապա արդարութիւնը, բնական արդարութիւնը ու անկեղծութիւնը բոլորու-

վին կենդանի են իրեն սրտին մէջ : Իւրաւ սկզբնական մեղաց արատին հետ կը կրէ իր վրան առ չարն հակամիտութիւնը , որ մեր ապականեալ բնութեանը տիսուր կնիքն է , բայց ասիկայ իրեն հոգւոյն խորերը թաղուած սերմ մըն է՝ որ գեռ զարգացած չէ :

Տղայութեան առաջին հասակին պակսութիւնները՝ ուրիշներեն աւելի կը ձնանշամ , ու ինչպէս որ վերջէն ալ պիտի տեսնուի , ամեննեին փոյթ մը կամ հարկ մը չունիմ զանոնք պատրուակելու : Այս երկար տարիները որ տղայոց հոգովը անցուցեր եմ , կենացս ամենէն քաղցր միանգամայն աշխատավի տարիները եղած են , և թէ որ մազերս ժամանակին առաջ ճերմիկցան՝ պատճառը տղոց հոգն է : Ա ասն զի ովէ որ տղոցն հոգն ունենայ ու չմանայ թէ վրանին ինչ բաներ կան որ պէտք է դաստիարակութեամբ բարեկարգել և ուղղել : Ուստի համարձակ կը զբուցեմ , որ աս հասակին մէջ երբեմն նաև գեղեցիկ բնաւորութեանց հետ կը գրտնուին անպիտան բնութեան ազգմունքներ ալ , յամառութիւն , դիւրազրգիռ բարք , նախանձոտութիւն , ստասացութիւն , ինչուան նաև ապերախտութիւն : Այս հասակին մէջ գլխաւորապէս անձնասիրութիւնը՝ թէպէտ և առանց անդրադութեան , կ'երեւայ ախտակիր , յամառ և բուռն . տղայոց ինքնասիրութեան պէս խորունկ ինքնասիրութիւն տեսած չեմ :

Թէ որ իրենց առջի տարիները մեղկութեան մէջ անցուցած ըլլան , ինչ ծածուկ դժկամակութեամբ կը մերժեն այն ճշմարտութիւնները՝ որ զիրենք կը վիրաւորէ , ինչ ախորժանօք գէշ ու ծուռ բանը կը սորվին՝ որ իրենց հաջոյ է :

Այսիկայ հետաքրքիր հասակ մըն է , անհաստատ , անհամնդարտ , զուարձութեանց սիրող ու թշնամինեղութեան . հասակ մըն է՝ որ վտանգաւոր ջանքով մը աչուրները կենաց վրայ կը տնկէ , որպէս զի կարենայ անոր ամենայն վայել չութիւնները տեսնել . հասակ մը՝ որ իր

անյագ հայեցուածքը անհանգիստ կերպով մը աշխարհիս զուարձալի տեսարանացը վրայ կը պտըրտցընէ , որպէս զի անոր խարեալատիր գեղեցիկութիւնները տեսնէ . մէկ խօսքով , հասակ մը ուր որ նոյն խսկ իրեն այն մատաղ սիրտն ալ կ'արթըննայ , ու այս առաջին անգամ՝ իր չորս կողմի եղած բաներուն բացուելով , մեծ եւանդեամբ իրենցան կութեանցը մնունդ կը փնտուէ ու կ'աճապարէ այն ունայն բերկութեանց համը աւնելու , որոնք թերեւս քիչ ատենէն իրեն անմեղութիւնը պիտի խամը բեցընեն :

Ռուր աս բաներս կը խօստովանիմ . և ինչու պիտի ծածկեմ , Այս խսկ այս առջի հասակին անփորձ խակութիւնը , տկարութիւնը , անհամար վտանգները , ու քան զամէն բան առաւել՝ պակատութիւններն են որ մասնաւոր կերպով մը իմ սիրոս կը յափշտակեն , իմ սիրոյս հսկողութիւն մը կու տան , ու նոյն խսկ անտարբեր սրտէ մըն ալ հայրական հոգ մը ու խնամք կը պահանջեն :

Ուստի , նորէն կը կրկնեմ , տղայը սածդդ թեթե կ'ըլլայ , անմտադիր յանձնապաստան , բուռն ու սինդապլուխ . ասիկայ վատնելու , սաստկութեան ու հաճոյից հասակն է . հասակ ամենայն պատրանաց՝ ուսկից բուրը այս տարիքին մնլրութիւնները , և դաստիարակութեան ծանր հոգերը կը կախուին . Ավերայ այսը ամենայնի , Ֆիենելընի ըսածին պէս , Այս հասակն է մայն որ ճարդուդեռ ամենայն կարողութիւն ունի եր վայ ինդունէ շրիւլու համար : Ես ալ կը հարցընեմթէ քան զմատաղ տղայ մը որ ամէն ջանք կ'ընէ ինքզինքը լաւագոյն լնելու՝ մարդուս սիրու կապող ու միանգամյն մեծարանաց արժանի բան կրնայ ըլլալ : Այս ապաքէն տղայութեան փառաւոր և գութ շարժող արտօնութիւններէն մէկն է ատիկայ :

Հասուն հասակը ու մանաւանդ ծերութիւնը իրենց պակասութեանցը գէտ զրեթէ ճար մը չունին , ու չեն կրնայ առանց մեծ դժուարութեան իրենց առած կորութիւնը շտկել . և արմատա-

քի խլել այն ախտը որ իրենց հետ մէկ-  
տեղ ծերացեր գացեր է , ու սովորա-  
բար իրենց ձեռքը ուրիշ բան չմնար բայց  
եթէ ունակութեամբ տկարացած ու  
ապականած բնութիւն մը :

Իսկ տղաքը թէպէտև մարդկանց  
պէս իրենց համեմատ պահասութիւններն ու-  
նէնան , բայց դո՞նէ դեռ չունին դէրած  
պահասութիւններ՝ որ ժամանակին առաջ  
երթալովը , ունակութեան ազգեցու-  
թեամբը ու աղէտալի բռնութեամբ  
այնպիսի բնութեան՝ որ լիովին զարգա-  
ցած է 'ի չարն , իրաւամբք ախտից ա-  
նուն առնուն :

Ծզուն վրայ ամէն բան դեռ կակուդ  
դեռ նոր է , զեռաքողբոջ տունկ մըն է ,  
որ զիւրին է շտկելն ու դէպ 'ի երկինք  
բարձրացընելը . ամեննեին մաշած , ա-  
մեննեին հնցած բան մը չես գտներ այս  
մատղաշու վառվըռուն հասակին վրայ :

Այս է ահա պատճառը՝ որ իր այս-  
չափ պակսութեանց մէջ ալ այնչափ ա-  
խորժելի է մարդուս տղու մը բանավա-  
րութեան ու առաքինութեան բացուե-  
լը տեսնելը : — Ըստ չափանիքի կ'ըսէ  
սուրբ Կիրքը : — Իրեն ինքզինքը շտկե-  
լու համար ըրած առաջին ջանքերուն  
պէս սիրու շարժող բան չկրնար ըլլալ :  
Ի՞նչպէս հարկաւոր է այս ատենա իրեն  
սիրու տալ ու իրեն ձեռք տալ . ինչպիսի  
սիրով պէտք է իրեն հասկըցնելու միտ-  
քը պառկեցընելոր այդ իրեն ըրած ա-  
րիութեանը համար Աստուծոյ փառք  
կու տանք , կ'ուրախանանք : Առ պէտք  
է զիտնալ , որ ոչ երբէք չափազանց է այն  
սիրայորդոր քաջալերութիւնները որ կը  
տրուի այնպիսի տղուն , որ կ'աշխատի  
իր թիւր յօժարութիւններուն յաղթել  
իր վրայ տիրել , կը զգայ իր սխալմունք-  
ները , ինքզինքը անոնց համար կը յան-  
դիմանէ , անկեղծաբար կը խոստովանի  
իր պակասութիւնները , զինքը յանդի-  
մանողները կը սիրէ , ու տղայական հա-  
սակէն ինքզինքը կատարելագործելու  
մեծ գործը կը սկսի կատարել :

Ուստի պէտք է լաւ արթուն կենալ  
աս կողմանէ , վասն զի շատ անգամ  
մարդիկ կը խաբուին . այս շատ անգամ

առանց պատճառի առջի հասակին պակ-  
սութիւններէն կը վախնան : Խորտու-  
բորտ կեղեւին տակը երբեմն զալարի  
ու հիւթեղ բուն մը կը գտնուի՝ որ քաղ-  
ցրահամ պտուղներ կը հասցընէ . ինչ-  
պէս նաև երբեմն ալ սիրուն ու յղկած  
մակերեւոյթ մը՝ ապականութեան թը-  
շուառ սկզբունքներ խարդախութեամբ  
կը պատէ : Ամանաւոր կերպով պէտք  
չէ շատ վստահիլ կայտառ ըսուած տը-  
ղոց վրայ : Ասով չեմ ուզեր ըսել թէ  
այնպիսիններուն դէմնախապաշարմունք  
մը պէտք է ունենալ , հապա այնպի-  
սեաց վրայ պէտք է լաւ ուշադրութիւն  
ըլլայ . վասն զի քիչ անգամ կ'ըլլայ որ  
ինչ որ կը յուսացընեն այնպէս ելլէն :

Ասոր ներհակ , տղայ մը թէպէտ և  
առ արտաքս թեթև ու զբօսասէր ալ  
երկենայ , սակայն շատ անգամ կրնայ  
զգօն , ուշիմ ու առաքինասէր ըլլալ :  
Երբեմն այնպիսի տղոց հանդիպեր եմ  
որ իրենց հասակին անհանդարտու-  
թեանը տակ շատ առաջ գացած խելք  
մը ծածկուած էր , և ունեին մէկ  
պարզ միտք մը , ու նոյն իսկ իրենց փո-  
փոխական զգածմանցը մէջ հաստատուն  
և անփոփոխ բնաւորութեան նկարա-  
գիր մը , ու կը խոստովանիմ որ այսպի-  
սի տղաքներն ինձի աւելի փափաքելի  
էին , և պէտք էր որ արթուն կենայի  
վրաս՝ որ չըլլայ թէ անոնց վրայ առա-  
ւելութիւն մը ցուցընեմ :

Ուստի ամեննեին դժուարութիւն մը  
չեմ հաներ տղայ ձանձնալու . նոյն իսկ  
այն տղայն որ ծնանելուն ատենը եր-  
կնքէն աղէկ բնաւորութեան ծիրքերն  
ալ ընդունած ըլլայ , թեթև ու փոփո-  
խական արարած մըն է , որ իր ընական  
անհաստատութեանը ուժովը փափաքե-  
փափիաք կը թափափի , կարծես թէ  
չկայ մէկ բան մը որ զինքը կարենայ  
հաստատուն պահել , իր խելքը չկրնար  
բանի մը վրայ զբաղեցընել , ոչ որոշ  
մունք մը ընել , և ոչ ծանրութեամբ  
բանի մը ետեւէ ըլլալ . ամէն բանի մէջ  
աւելի փուծ ախորժակներուն ու ցնորից  
ետեւէն կ'երթայ , չունի հաստատուն  
բան մը բաց 'ի մշտնջենաւոր փոփոխու-

թենէ : « Երեն ինձի բարեպաշտ դաստիարակք իրենց կողմանէ ըսելու , թէ դաստիարակութեան գործքն ու փառքը աս թեթևութեանը յաղթել ու զանհաստատութիւնը հաստատուն ընելն է . նոյնպէս մանկութեանն ալ այս է գործքն ու փառքը :

Իրենց այս յաղթանակին ես ալ հանդիսատես եղած , ու անոր ուրախութիւնն ալ վայելած եմ . տեսեր եմ տասուերկու տարուընէ վար տղաքներ , հնազանդ լուութեան ժամերուն , ու շադիր իրենց ուսման ու առաքինութեան դասերուն , աշխատութեան փութաջան , անխոնջնախանձաւոր բարեցն նմանողութեան , ու մտադիր իրենց աղօթիցը . ու ես ինձի կ'ըսէի . Վհ , ինչ անարատ ուրախութիւն , ինչ մեծ պատիւ է անոնց՝ որ այս տղաքը դաստիարակեր են , որ ասանկ մատաղ հասակի մէջ կրցեր են կաղմել այսպիսի հասուն միտք , այսպիսի հաստատուն սիրտ , ու այսպիսի ծանրաբարոյ հոգի : Առ ով կրնայ այսպիսի արի ու սիրելի տղաքը չսիրել . ինչ մեծ բաղդ է որ մարդ կարենայ իր սէրն ու խնամքը ծախել զասոնք բարեկարգելու . ինչպէս կրնայ մէկը այսպիսի ազնուական , անարատ , առատամիտ ու հլուտղոց վրայ զգարմանալ :

Երեն ընթերցողք իմաս հասակին վրայ ունեցած զգացմանց . բայց պէտք է խոստովանիմ , որ ամենայն կերպով մեծ կը համարիմ համոզել տղոց դաստիարակները , որ նոյն իսկ տղուն բնական պակասութիւնները , նաև այն պակասութիւնները որ աւելի կը վախցընեն , պիտի աւելի վառեն իրենց փոյթն ու սէրը , կը յաւելումես թէ զիրենք պիտի շարժեն առ մեծարանս տղայութեն :

Ուող լաւ քննեն և կը տեսնեն , որ վառվառն ու անհանդարտ տղայն իր այս ամենայն պակասութիւններուն մէջը ունի ծամարտութիւն մը , անկեղծութիւն մը , բնականութիւն մը , սրուն յարգը անհամեմատ է , ու արժանի է ամենայն մեծարանաց : Բայց մեղք , քանի որ մեր հասակը առաջ կ'երթայ

մեր բարի յատկութիւններն ալ նրբութիւններ կ'առնեն , որ զանոնք կ'այլայլեն . տղայն բնութեամբ անխարդախ է ու անկեղծ , գեռ յարմարցուցած շնծու բան մը չունի , իրաւ է որ երբեմն առանց զինքը բռնելու մը կ'երեայ , ու անոր համար գանգատ կ'ըլլայ : Բայց ես կէս մը միայն կը գանգըտէի , վասն զի միանգամայն կը տեսնէի գրեթէ միշտ որ արուեստակեալ զգուշութիւն , նախանձ չունի . թէպէտ և բնական ինքնասիրութիւն ունի , բայց իր վրայ անհանդարտութեամբ ու խորամանկութեամբ չմտածեր , և ոչ շահասէր նախապաշարմամբ :

Տղայն պարզամիտ ու համարձակ , և իր ընթացքին մէջ ազատ ըլլալով՝ չանար արուեստով ինքզինքը ձեակերպելու , ու այն պատուական վայրկեանները որ երբեմն կը սիրէ քովդ կենալ ուշադրութեամբ քեզի մտիկ ընել , քու զարմանալդ կու գայ , ինչպէս որ ինձի հազար անգամ պատահած է , տեսնելով թէ ինչպիսի անոյշ ու մտերիմ ընտանութեան մը արժանի է . ինչպէս քու մշակութիւնդ խորը գացեր է այս նորատունկ երկրին վրայ . ինչ զիւրութեամբ իր սրտին ծամեան կը գտնուի , խորին տապաւորութիւնները վրան շուտ մը քանդակելու համար :

Վյո՞ , ամենէն աւելի անմտադիր , ամենէն աւելի բուռն տղայն է ըսեմ , որ յանկարծ կը ցուցընէ անոնց որ զիտեն իրեն սիրելի ըլլալ՝ անկեղծութեան ու ծամարտասիրութեան ախորժ մը որ մարդուն սիրտը կը յափշտակէ . այնպիսի տղայն յանկարծ սրտին մէջ , բաւական է որ սիրտը շարժել զիտնաս , անուշութիւն մը , անմեղութիւն մը , ուրախութիւն մը ու հանդարտութիւն մը կը զգացընէ , որ մարդու աղիքները կը գորովէ : Վյո՞ մտածութեան վրայ կամօք խօսքս կ'երկընցընեմ . իր բնաւորութիւնը որչափ ալ խիստ ըլլայ ու իր կըքերը որչափ որ ալ անզուսպ , երբոր տղայ մը ցած ոգւոյ տէր չէ , երբոր վրան անխարդախութիւն , արիութիւն , ծամարիտ զգացողութիւն ու կրօնից սէր մը

կը տեսնես՝ ամենեին չյուսահատիս  
իրեն վրայ :

Ֆենելոն մէկ տղայ մը կը յիշէ որքիչ  
մը ատեն իրեն ձեռքը յանձնուեր էր ,  
ասիկայ իր պղտիկ հասակին մէջ երա-  
գամտութիւն մը , համարձակութիւն մը  
ու խօսելու յարմարութիւն մը կը ցու-  
ցնէր , միանգամայն ուժով բնաւորու-  
թիւն մը , որ խիստ ալ կրնար ըսուիլ ,  
շատ ուժով կրքէր , բուռն երեակայու-  
թիւն , սաստիկ բնութիւն մը , ու հաս-  
տատուն խելք ալ զեռ չունէր ինք զինքը  
բռնելու . մէյմը որ կիզք ելեր՝ ինքիր-  
մէն վրայ չէր գար , ու կարելի բան չէր  
իրաւունք չունենալը խելքը խօթել .  
պաղ արիւնով մը կը յամառէր , ու յան-  
դիմանութիւնը կ'արհամարհէր :

Ի՞սա այս պակասութիւններն իսկ  
էին որ Ֆենելոնի մեծ յոյս կու տային  
աս տղուն ապագային վրայ . “ Իր պա-  
կասութիւնները , կ'ըսէր , իր խառ-  
նուածքէն ու տարիքէն առաջ կու գան :  
Շատ հաւանական է որ լաւ գաստիա-  
րակութիւնն ու քիչ մը աւելի հասուն  
խելքը զանոնք ձևարիտ գարձնէ : Ի՞-  
սիկայ զինի մը կը նմանի որուն տոփակ  
համը կը փոխուի , ուժ կ'ըլլայ : Ի՞սիկայ  
շատ զօրաւոր բնաւորութիւն մըն է ,  
ուրիշ բան պէտք չէ բայց եթէ քաղ-  
ցրացընել : Հասակը որ զմիտքը կ'ու-  
ժուցընէ , օրինակը , կրթութիւնը ու  
իշխանութիւնը , աս տղայական բռնու-  
թիւնը կը չափաւորեն :

“ Պիտք է , զինքը քաղցր , համբերա-  
տար ու միօրինակ հաստատութեամբ  
մը՝ առաջ տանիլ : Խելքի ու զօրութե-

1 Ֆենելոն տղաքը կը սիրէր . 64 տարուան ե-  
ղած ատենը յանձն առած էր քամպիէ՝ իւր պա-  
լատին մէջ աշնան մը ատեն Ծօնի գքսին տղաքը  
գաստիարակէլ , ու միշտ վրանին գուրգուրալով մը  
կը խօսէր . “ Չմոռնաս ամեննին , կը գրէ ասոնց  
հօրը , որ քու սիրուն զաւկներդ գեղեցիկ եղա-  
նակի մը մէջ ինձի յանձնեցիր . միշտ աս բանիս  
վրայ ուրախ սիտի ըլլամ , . Աւրիշ անգամ մը .  
“ Կը ինդրեմոր ինձի խրկեսքու սիրուն տղաքնե-  
րըդ , որոնք այսուհետեւ իմն են . իրենք ինձի ար-  
գելք մը չեն ըլլամ . ու Պ . Կալեկն ձեռքին տա-  
կը՝ մեծ հաճութեամբ ես իրենց առաջին գաս-  
տիարակը պիտի ըլլամ : Ինձի թող մատաղ տղ-  
գաքները . իմ սրտիս ուրախութիւն են . կը ջանամ .

նշաններ կան վրան , որ շատ բաներու-  
յոյս կու տան . բաւական է որ մէկը  
զինքը կամաց կամաց չափի մէջ դնելու  
վարժեցընէ . աս տղան շատ լաւ յատ-  
կութիւններ պիտի ունենայ , :

Եւ իրաւցընէ , աշխոյժ , զօրաւոր ու  
ձիքը ունեցող բնութիւնները ու երբեք  
ազատ են տեսակ տեսակ պակսութիւն-  
ներէ , կրքերէ ու պատերազմներէ .  
Ով զգիտեր մէկ սուրբ Պօղոսի մը .  
սուրբ ( Ճառատինոսի մը , սրբուհի իմա-  
րեղայի մը , սուրբ Հերոնիմոսի մը , սր-  
բանցիսկոսի մը Կառաւերեան , և ու-  
րիշ անթիւ նմաններուն իրենց բնու-  
թեանը դէմ ըրած պատերազմներն ու  
յաղթութիւնները :

Այս երբեք մարգու մը մաքէն անցեր  
է առանց կրից ու առանց պակսութեան  
աղաքը գաստիարակէլ . կը համարձա-  
կիմ ըսելու որ այնպիսի տղոյմէ աւելի  
գէշ տղաք չեն կրնար ըլլալ . և իրենց  
գաստիարակութե յաջողութիւնը շատ  
երկրայելի բան է : Այսպիսիներուն  
վրայ այս զուշակութիւնը կ'ընէի ես  
ու կ'ըսէի սովորաբար թէ Ասոնչ ան-  
շրջ ու խաբէբայ Ջրեր են , անոնցէ աւել-  
շրջէ՝ տան եւ բարեւ հու գան մէջ :

Հազար անգամ աւելի լաւ են աշ-  
խոյժ , բուռն ու կրքու բնութիւննե-  
րը : Իրաւ տարակոյս չկայ որ ասոնք  
զօրաւոր կառաւալարութիւն մը կը պա-  
հանջէն , բայց միանգամայն մեծամեծ  
գործքէր ընելու համար ալ մեծամեծ  
միջոցներ կ'ընծայէն :

Իայց նայինք մէյմը թէ կիրք ըսե-  
լով ինչ կը հասկրնան բարոյականի վար-  
պետները : Այս հասկրնան հոգւոյն այն  
բուռն թափը , այն մոլեզին շարժմունք-  
ները որ զինքը ’ի սէր և յատելութիւն  
կը մղեն : Ի՞նչ բանի նմանցուցեր են զա-  
սոնք . — աշխոյժ երիվարներու՝ որ զշո-  
զին կը յափշտակէն ու կը գահավիժէն  
’ի ծայրագոյն բարին կամ ’ի ըարը , ի-

որ իրենց անօգուտ ըլլամ , . Աւրիշ անգամ ’մ’ար-  
իրենց մօրը կը գրէր . “ Ըստ ուրախ եմ պղոյք-  
խումբը հոս ըլլալուն վրայ . ևս զիրենք շատ գո-  
րովով կը սիրէմ . իմ զուարձութիւնս են . ու ա-  
մեննին ինձի արգելք մը չեն , :

բենց սանձը բռնող ձեռքը ուժով և  
կամթոյլըլլալոն համեմատ :

Դասր համար թէ որ տղայք եռան-  
դուն, բոււն ու կրակոտ որ ըլլան, թէ  
որ կենդանի երևակայութիւն մը ունե-  
նան, ու երբեմն նաև հպարտ միտք մը,  
զայրացկոտ բնաւորութիւն մը, ու չա-  
փէ դուրս զգայականութիւն, ես ոչ  
երբէք ասոնց դաստիարակութեան վը-  
րայ վախ մը կ'ունենամ, այսպիսիները  
գոնէ առանց պակասութեան, առանց  
յանդիմանութեան, միանգամայն ա-  
ռանց ամենեին մէկ առաքինութեան  
մը լիսկած չեն մնար չափաւորութեան  
մէջ. ասոնց համար ուրիշ բան չեմ ու-  
զեր, բայց եթէ կարող ձեռք մը որ  
սանձը բռնէ, ու ճարտարութեամբ ի-  
րենց զօրաւոր ու ազատական բնութիւ-  
նը ուղղէ :

Դայն տղաքները որ շատ նեղութիւն  
կու տային ինծի, սքանչելի սիրտ մը  
ունէին, բարձր միտք մը, ու ազնուա-  
կան հոգի մը : || Եթշտ անխարդախ էին,  
զգայուն ու անկեղծ, բնդհանրապէս ա-  
ւելի երախտագէտներն և հլուները ա-  
սոնք էին . ասոնք աւելի յարմար էին  
հնազանդութեան, աշխատութեան,  
գլուխութեանց, ու իրենց վարժապետ-  
ներն ալ մեծարող . միշտ աւելի պատ-  
րաստ լաւ բանին վրայ վառուելու,  
քան թէ վնասուն զայրանալու : || և  
վերջապէս երբոր իրենց շատ ձիրք ու-  
նեցող բնութիւնը՝ Դատուծոյ շնորհօ-  
քը ու առած դաստիարակութեամբը՝  
կը յաղթանակէր իրենց պակասու-  
թեանցը ու հասակին տկարութեան-  
ցը, ու զգօնութեան ու առաքինու-  
թեան մէջ զիրենք կը հաստատէր, կ'ըլ-  
լային ասոնք իրաւցընէ այն տղաքներն  
որ յոյս կուտան որ քսան տարուան ե-  
ղած ատեննին ամենէն սիրելի ու ան-  
էն աղնուտական հարդիներն ըլլան :

1 Ռուսոյ :

## ԲԱՆԱՍՏԻՄԱԿԱՆ ՏԵՂԿԱՊԵԹԻՒՆ

ՄԱՏԵՆԱԳՐՈՒԹԻՒՆ

Պետրոս Քոռնելյ:

Դաստի ՎՊ. ոռնէյլ 1606ին յունիսի  
6-ին Դաղղիսյ Որուան քաղաքը միջակ  
աստիճանի ծնողաց զաւակ : Հօրը ջան-  
քովը՝ պղտիկուց Յիսուսեանց քովն սկը-  
սաւ երթալ . ու այն մատաղ հասակէն  
ալիր աղնիւ բնաւորութեան ու փափուկ  
զգայմանցը ցոյցը տուաւ . վասն զի թէ-  
պէտ ուսմանց կարգը լմնցընելէն ետե՛  
իր դաստիարակներէն բաժնուեցաւ,  
բայց միշտ ինչուան ՚ի մահ Յիսուսեանց  
ընկերութեանը վրայ վերջի աստիճա-  
նի երախտագիտութիւն մը պահեց սըր-  
տին մէջ : Դապրոցէն ելաւ չելաւ՝ հայրը  
ուզեց որ փաստաբանութեան գիտու-  
թիւնը սորվի . բայց որովհետեւ նոյն  
բանին ոչ ախորժակ և ոչ ալ մամնաւոր  
յաջողութիւն մը իր վրան կը տեսնէր  
ՎՊ. ոռնէյլ՝ ուստի իր բնածին յօժարու-  
թեանցը հետեւելով ինքզինքը բանա-  
ստեղծութեան տուաւ և մէկէն ՚ի լսո-  
ւնձայեց 1625ին || Ելիդ կատակերգու-  
թիւնը, որուն մէջ իր հիանալի հանձա-  
րոյն աղօտ նշոյցը ցոլացընելով՝ աղգայնոց  
մեծ յոյս և ուրախութիւն տուաւ :

Դա ատեններս էր որ || Ելիդի կարգի-  
նալին պաշտպանութեամբը՝ Դաղղիսյ  
մէջ թատրերգութիւնը շատ ծաղկե-  
ցաւ . վասն զի կամաց կամաց սկսան հնոց  
թատրերգութիւնները քննութեամբ  
կարգալ աւելի լաւ կերպով կանոնները  
ըմբռնել և արգեամբք ալ հետեւելա-  
նոնց, բայց կործադրութիւնը քիչ էր .  
ՎՊ. ոռնէյլ առջինը եղաւ որ իր օրինա-  
կովը աս օրինաց հարկաւորութիւնն ու  
յարգը ձանցցընելով՝ աղգային թա-  
տրերգութեան մէջ շատ բարեկարգու-  
թիւններ մտուց, և լեզուին ալ պէտք  
եղած գեղեցկութիւնները տուաւ . և  
ասիկայ է ՎՊ. ոռնէյլին մեծ արդիւնքն  
ու պարծանքը :